

գուտ, այլ հայինք ի զօրագլուխն եւ ի կատարիչն հաւատոց Յիսուս եւ իրեն խաչարարձ շաւղին հետեւինք առաքելոց առ

մեզ սփռած աւետարանական լուսոյն ճառագայթներով, հոգւով սիրոյ եւ միութեան<sup>(15)</sup> :

Հ. ՅՈՎՀԱՆ ԱԻԳԵՐ

(15) Վերջնական կնիքը դնելով այս մեր քննական ուսումնասիրութեան հրատարակութեան, որ մեզմէ բոլորովին անկախ եւ ստիպողական պարզաներու պատճառաւ այսքան երկար տարիներու ընթացքին մէջ ծանծաղեցաւ ու դանդաղեցաւ, անշուշտ կարելոր պիտի համարուի հոս համառօտ ամփոփում մ'ընծայել ընթերցողաց, յիշելով մեր բոլոր կատարած ընթացքը հաստատելու համար Հայաստանի մէջ նախ քան զԳրիգոր Լուսաւորիչ, եւ նոյն իսկ Առաքելոց շրջանէն սկսեալ, քրիստոնէական հաւատոց աւետարանումը: Այսպէս

- Յետ պարզելու որ հակառակորդաց ստարկութիւնները ոչ մէկ գրական փաստ կը ներկայացնեն, եւ քննադատութիւնները հիմնուած են մի միայն գրական աղբիւրներու կամ վկայութեանց կարծուած պակասութեան վրայ:


Ա. Հաստատեցինք նախ ազգային ամենախոր աւանդութիւնը, ամենահին ժամանակներէ ծագած ու միշտ յարատեւած, ստուգելով եւ քննական հետազօտութեամբ վաւերացուցինք Ս. Ոսկեանց եւ Սուքիասեանց նահատակութեան պարագաներն ու հարազատութիւնը:

Բ. Մեր եզրակացութիւնները հաստատուն ապացոյցներու վրայ հիմնելու համար, պատմութեան լուսով առաջնորդուած ջանացինք որոշ գծել Հայաստանի աշխարհագրական սահմանները, ըստոյդ աղբիւրներէ հիմնուած, մասնաւորապէս հարաւային գաւառներու եւ արեւմտեան Փոքր Հա-

յաստանի ծաւալման նկատմամբ: Հաստատեցինք քրիստոնէութեան առաջին եւ երկրորդ դարերուն մէջ Մեծ ու Փոքր Հայաստաններու դեռ միակ ձուլուած պետութիւն եւ ժողովուրդ ըլլալը, քաղաքականապէս եւ ազգագրական ցեղակցութեամբ: Հայաստանի, իր ստանձնաշատուկ դիրքով դրեթէ եղական միջնորդ ըլլալը Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ եղած յարաբերութեանց, ինչպէս նաեւ սովորական անցքի ճանապարհ ըլլալը, վաճառականական եւ զինուորական, ընդ մէջ հոռոմէական կայսրութեան եւ պարթեւական պետութեան, որուն հետ ցեղական եւ քաղաքական յարաբերութեամբ կապուած էր սերտիւ, մինչեւ երբեմն զանազան հեղինակներու քով պարթեւ անունով որակելու չափ:

Գ. Տեսանք ամենահին հեղինակներու գրաւոր վկայութիւնները, - ոմանց լուսութիւնը՝ թէ Հայաստանի մէջ քրիստոնէութիւնը ծանօթ չէ, երբ պարտաւոր էին զայն յիշելու, - եւ այլոց յայտնի եւ գրապէս յիշատակութիւնը Հայոց քրիստոնէութեան. եւ հուսկ լրացուցինք այս վերջին տեսութեամբ՝ ապացուցանելով

Դ. Հայաստանի ամենահին ժամանակներէ ի վեր լաւ կազմակերպուած եկեղեցի մ'ունենալը, իր յատուկ ծէսով, տաճարներով եւ եպիսկոպոսական նուիրապետութեամբ: միանգամայն քրեւելով թէ որո՞նք եղած են իր առաջին քարոզիչ Առաքեալները:



# ՍԻՒՆԱԶԱՐԴ ԾԱԾԿՈՑԻ ԴՐՈՒԹԻՒՆԸ

ԵՒ

## ԿԱՄԱՐԱԿԱՊ ԶԱՐԴԱՍԻՒՆԵՐԸ

Հ Ա Յ Կ Ա Կ Ա Ն Ժ Ա Ր Տ Ա Ր Ա Պ Ե Տ Ո Ւ Թ Ե Ա Ն Ս Է Զ

### ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԶԱՐԴԵՐԸ

Ճարտարապետութեան մէջ, չկայ զարդարանք մը որ չունենայ իր սկզբնական պատճառը եւ չըլլայ հեռաւոր մէկ բարեփոխուած ընդօրինակութիւնը շատ նախնական օրինակի մը՝ զոր մարդկութիւնը գործածած է, ի սկզբան, իր շինութիւններուն մէջ՝ որպէս կազմական մաս անոնց:

Դարերու ընթացքին, այդ նախնական ձեւը հետզհետէ նրբանալով ու զարգանալով երբեմն ալ քիչ թէ շատ ձեւափոխումներ կրելով ու ազաւազուելով կը հասնի մեզ որպէս ճարտարապետական զարդ մը, բոլորովին հեռու իր նախնական պաշտօնի պահանջներէն:

Շատ անգամ ալ, գեղեցկազէտ աչքեր, տեսած են այն բոլոր սիրուն գիծերը եւ աչքառու զանգուածի շարուածքները, զոր իրենց մէջ կը պահեն ինչ ինչ կազմական շինուածքներ՝ որոնք ի սկզբան կը գործածուէին: Ժամանակի մական կարեւորութիւնը, անցած են զարդարանքի կարգը ու մեզ հասած են աւելի իրենց շնորհալի դժագրութեամբը քան իրենց կատարած կշռական դերովը:

Այս է պարագան, օրինակ՝ Եգիպտական «սունկ»ի ձեւ խոյակին կազմութեանը, որուն աւելի վերջը տուին «լօթիւս»ի ծաղիկն ձեւը: Իրականին մէջ այս խոյակը ուրիշ բան չի ներկայացներ՝ բայց եթէ հողին մէջ մխրճուած փայտէ մեծ ցիցի մը ճզմուած գլուխը: Եթէ ուզենք փայտէ ցից մը տնկել հողին մէջ, անոր տրուած ուժգին հարուածներուն տակ, ցիցին գլուխը պիտի ճզմուի եւ սունկի նման ընդլայնի: Երբ սկզբնական դարերուն՝ մարդկութիւնը կը գործածէր փայտէ սիւներ, կը ներկայացնէր զանոնք բացատրածիս նման ճզմուած գլուխներու ձեւով, որոնց վրայ կը հաստատէին իրենց շինուածքին գերանները ու ատաղձը: Աւելի վերջը, երբ սկսան գործածել քարէ սիւները, ընդրանները ու ատաղձը: Աւելի վերջը, անոր տալով ծաղիկի մը թերթեօրինակեցին, փայտէ այս բնական խոյակը, անոր տալով ծաղիկի մը թերթեօրուն տեսքը աւելի գեղեցկացնելու համար: Շատ աւելի վերջը ան՝ նոր ձեւափոխում մը եւս կրեց հելլեններէն: Իր գիծերը պարզուեցան՝ ոճաւորուեցաւ խում մը եւս կրեց հելլեններէն: Իր գիծերը պարզուեցան՝ ոճաւորուեցաւ (stylisé) եւ ծնունդ տուաւ Տորական կարգի խոյակին:

Ուրիշ օրինակի մը մէջ կը տեսնենք բնական պատկերէ մը առնուած պարսկական խոյակին մէկ տարրեր ձեւափոխումը հելլենա-յոնիական կարգի խոյակին կազմութեանը մէջ:

Զէ՞ մի որ կորնթական խոյակը, Քալլիմաքոս յղացաւ ի տես ծաղկայի









պէս բազմաստուածեան էին եւ չունէին սպաշխարութեան դրութիւն, սպա ուրեմն ոչ սպաշխարողներ եւ ոչ ալ սպաշխարելու վայր:

Հայ մեհեանի շուրջի սիւնաշարքը դրուած էր անոր համար՝ որ անոր օրինակը՝ հելլենականը՝ սիւնաղարդ էր:

Ահա հայ մեհեանը, այնպէս՝ ինչպէս որ ան կը շինուէր:

Քառանկիւն երկար սրահ մը, ներքսպէս բաժնուած երեք մասի՝ սիւնաշարքերով՝ որոնք կը ձեւացնէին կեդրոնական ատեանը եւ քովնոր երկու թեւերը: Այս ամէնը ծածկուած էին կամարակապ քարաշէն տանիքներով (պատկեր 7): Դուրսէն այս շինուածքը շրջապատուած էր աղեղակապ սիւներու շարքով մը, որոնք շէնքին շուրջ կը կազմէին սիւնաղարդ ծածկոց մը (portique) որ կամարակապ քարաշէն էր:

Այս բոլորը կու տար ազօտ նախատիպը, դարեր վերջ գործածուած Ռօման կոչուած ոճին:

Ս. ձե՛վԱՀԻՐՃԵԱՆ  
Ճարտարագէտ

(շար.)

### Ա Ն Ձ Ր Ե Ի Ը

Կ'իջնէ անձրեւն... կը լրսեմ ջուրին շըշուկն հաւասար. Ու տերեւներ խոնարհած, գոր ոչ մէկ հով կ'օրօրէ, կը շողշողան վայրահակ՝ արտասուելով ջաղքին տակ. Թռչուններն իսկ թախիծով կը համակէ սուգն օդին:

Տիղմը քամբուն քանձրացած՝ արգելք կ'ըլլայ աղբիւրին, եւ արահետն իր խիւն'ը մերկացած ցոյց կու տայ, կը ծըխայ հոն բուրելով աւազն եղած շիկագոյն. Զուրն յորդագեղ կ'ակօսէ գայն ու քըշելով կը տանի:

Եւ հորիզոնը համակ վարագոյր մ'է դեղնորակ. կը թրթրայ պատուհանն ու կաթիլներ կը հոսին. Ուղիներու յատակին վըրայ հնչուն եւ կապոյտ Զուրի կայծեր կը ցայտեն փալփրելով դողդոջուն:

Պատի անբոյք երկայնքով՝ դանդաղ եզներ ջըրոզող... կը շտապեն արդ, տրտում շուն մըն ալ անոնց հետքերէն. Ցեխ է գետինն ու երկինք՝ համայնասփոյ մառախուղ. կը ձանձրանան մարդիկ, ո'հ ի'նչքան տըխուր է անձրեւն:

Թրգմ. Հ. Մ. Ճ.

ՍԻԻԼԻ ՓՐԻՒՏՈՄ

## ՀԱՅ ՆՇԱՆԱԻՈՐ ՆԿԱՐԻՉ

### ԳՐԻԳՈՐ ՇԻԼԹԵԱՆ

Հայկական տաղանդի յայտնութիւնները օտար աիերու վրայ՝ բազմաթիւ անգամներ դրուած է մեր եւ եւրոպական ազդերու ուղղութիւնը:

ԳՐԻԳՈՐ ՇԻԼԹԵԱՆ. ահա դարձեալ պատկանելի դէմք մը գեղարուեստի սպարէզին մէջ, ուր նորանոր յաղթանակներ շահած է եւ դարձած ակնառու արուեստագէտ մը, որով սակայն քիչ դրամատուրգութեան ու գեղարուեստագէտներու թերթերն ու գեղարուեստագէտները: Անցեալ տարի դեռ նոր Marziano Bernardi հրատարակեց գրքոյկ մը՝ ուր կենսագրական սուղ դժերու հետ կը դնէր նաեւ սաղրական սուղ դժերու հետ կը դնէր նաեւ իր գնահատանքը՝ մեծամեծ գովեստներ շուրջելով հրատարակաւ, նշանակելով միանգամայն անոր մասին խօսող թերթերը եւ լոյս ընծայելով 33 նկարներու լուսանկարներ:

Շիլթեանի նկարները զարդարած են միշտ Բարիդի, Պերլինի, Լոնտոնայի եւ Նիւ-Եորքի ցուցահանդէսները, Վենետիկի Միջադարձին Երկամեայ ցուցահանդէսի սրահները, Միլանու եւ ուրիշ քաղաքներու մէջ յաճախ տուած է ցուցահանդէսներ եւ դեռ վերջերս այս տարի Միլանէի լայն սրահներու մէջ, մարտ 5-20, չքեղ ցուցադրութեամբ իր նկարներու՝ խանդավառութիւն ու հրացմունք շահեցաւ Միլանու ժողովուրդէն: Իսկ բոլորովին թարմ է յիշատակուող: Իսկ բոլորովին թարմ է յիշատակուող այս տարուան ի Գ. Միջազգային ցուցահանդէսի մէջ իր ձեռք բերած յաջողութեամբը, որ Իտալիոյ զանազան կարեւոր կեդրոններու մէջ եւս արձագանդ գտաւ ու բազմաթիւ օրագիրներ եւ պարբերաթերթեր զբաղեցան իր արուեստին բերած նորութեամբը, միշտ գովելով հայ արուեստագէտին բացառիկ տաղանդը: Ցուցադրուած նկարները գրեթէ ամբողջապէս ծախուած են, ինչ որ արդէն յայտնի նշան է անոր հռչակուած համբաւին:

Շիլթեան համեստ աշխատանոց մ'ունի, լաւ կահաւորուած եւ իր բովանդակ գորութիւնն ու հոգեկան տրամադրութիւնները ուղղած է արտադրելու նոր գործեր: Արեւելցիի ջերմ հիւրասիրութեամբ ընդունեցաւ զիս երբ իրեն այցելեցի այս տարի ապրիլ 9-ին Միլան գտնուած ատենս: Ան ծնած է Նախիջեւան, 20 Օգոստոս 1909-ին: Քսանաճեայ անցած է Կ. Պոլիս եւ անկից Վիեննա ու յաճախած գեղարուեստի վարժարանը: Իտալական արուեստը եւ երկրին աւանդական գեղեցկութիւնը կը հրապուրէ զինքը Իտալիա, ուր անցնելով 1923-ին՝ կը հաստատուի նախ Հոռոմ, կ'ուսումնասիրէ մարդիկն ու միջավայրը, կը հետաքրքրուի արուեստագէտներով ու քննադատներով եւ շատ չ'անցնիր, կը լսուի արդէն հրապարակի վրայ իր անունը: Աւելի ուշ՝ կ'անցնի Միլան, ուր իր անունին շուրջ կը խտանայ մեծագոյն հրացմունք ու պատկառանք:

Եռանդուն հոգի մըն է, նուիրուած արուեստի սրբազան ծառայութեան, անփոյթ իր արտաքինին պատշաճութիւններուն, կ'աշխատի շարունակ մինչեւ ուշ գիշեր՝ ձեռքէ ձեռքով վրձինը: Իր տարած յաղթանակին եւ արթնացած հետաքրքրութեան ինքնագիտակցութիւն մ'ունի՝ որ վճռականութիւն կու տայ այլեւս իր քայլերու մէջ եւս արձագանդ գտաւ ու բազմաթիւ օրագիրներ եւ պարբերաթերթեր զբաղեցան իր արուեստին բերած նորութեամբը, միշտ գովելով հայ արուեստագէտին բացառիկ տաղանդը: Ցուցադրուած նկարները գրեթէ ամբողջապէս ծախուած են, ինչ որ արդէն յայտնի նշան է անոր հռչակուած համբաւին: